

գառնայ՝ ձեռքը ուրիշ գիրք մը կ'առ-
նէ՝ ասորի գրով հայերէն. քիչ մը ան-
դին վրացերէն ձեռագիր մը, ու քովը
լողիչի լի արդանանց պատմութիւ-
նը : Այս տեսնէ նաև հայերէն աս-
տուածաշունչ մը ու արաբացւոց լե-
զուով շատ բանաստեղծութիւններ :
Ետքը քանի մը յունարէն գրքեր ալ
կը գտնէ, և անոնց մէջ նաև Արոգի-
նեսի գործքերը : Երբոր ասոնք դի-
տելու զբաղած է եղեր, դրսէն պո-
ռալու ձայն մը կը լսէ որ զինքը դուրս
կը կանչեն . ուստի ձեռքի եղած գիր-
քը կը գոցէ՝ դուրս կը վազէ, ու
“ Ը ուտ, ջուր բերէք որ լուացուիմ
կ'ըսէ, վասն զի անհաւատից գրքե-
րուն դպայ ..” : Պահապաններուն ալ
սիրտ կուտայ որ առանց վախի դու-
ռը գոցեն, վասն զի մէջի սատանանե-
րը փախուցի կ'ըսէ : Պարոն Խաչա-
տուրը քիչ մը ատեն ալ Ամրդանդ կե-
նալէն ետքը Դշեքսանդրիա կ'անցնի,
անկէ ալ Կոստանդնուպոլիս, և չոն
իր Ճամբրորդութեան մէջ պատահած
հետաքրքրական դիպուածներուն
հետ աս բանս ալ կը պատմէ :

Ձեռագիրները անանկ սքանչելի
չնութիւններ ու յիշատակներ են
որ վրանին երկայն բարակ խօսին ու
շատ դիտողութիւններ ընելը կ'արժէ .
մենք աս անգամ աս պարզ տեղեկու-
թիւնով գոհ ըլլալով՝ ուրիշ անգամ
աւելի ճոխ ու ընդարձակ կը գրենք
նախնեաց գործածած թղթին, թանա-
քին, պատկերներուն, գրերու ձեւ-
րուն վրայ որ միայն յարգը չգիտցողին
դիմացը՝ փուձումուձ տեղեկութիւններ
կը սեպուին :

Գ. Զ.

Ազաշեմ զամնեսեան՝ խնայել յադապէն՝ ա-
նուն, և մի ցայն վայր խառնավար առնել զնա՝ զի
հարկ լիցի յզնիան այլ իմն ճարտարել բան՝ նդին
համանուն և համազօր .

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԿԵՐԴԱՑԱԲԱՆՈՒԹԻՒՆ .

Վարդուս Հրբարդ հասակը, որ է ծերութիւ-

նը մարդուս կենաց չորրորդ ու վերջի
հասակն է . բայց խիստ քիչ մարդիկ
ծերութեան ու զառամութեան կը
հասնին . վասն զի ուրիշ պատճառնե-
րէ զատ՝ աս ալ կայ որ մարդս շատ
անգամ իրեն ախտերուն ու մոլու-
թեանցը չափ դնել չգիտեր, և չափա-
ւոր ու ժուժկալ կեանք անցընելու
անհոգ կ'ըլլայ, որով միայն կրնար մէ-
կը ծերութեան հասնիլ :

Իրաւ է որ ծերութիւնն ալ իրեն
նեղութիւնները ունի, բայց միշտ Աս-
տուծոյ առանձին մէկ պարդեն է . որ-
պէս զի թէ որ մէկը իրեն պատանե-
կութեանն ու երիտասարդութեանը
բարեքեր ժամանակները առանց պը-
տուղ մը քաղելու անցուցեր է, ծե-
րութեան ատենը՝ ըրած կորուստին
վրայ ցաւի : Իայց ափսոս որ շատ
մարդիկ աս անստոյգ ծերութեան ա-
պաւինած՝ օրերնին անպտուղ կ'անցը-
նեն, ոչ իրենց՝ ոչ ընտանեաց և ոչ
իրենց հայրենեացը օգուտ մը կ'ընեն,
ու ծերութեան ալ չեն հասնիր :

Վարդուս մարմինը ինչուան 35
կամ քառասներորդ տարին իր բար-
ձրութիւնն ու լայնութիւնը առած
լմընցած ըլլալով, անկէ ետև բոլոր
աձումը թանձրութեանը կուտայ :
Այս աւելորդ աձումը մարդոյս մար-
մնոյն տկարանալուն առջի աստիճանը
կը սեպուի . վասն զի անով մարմնոյն
անդամները ալ կանոնաւոր կերպով
ներսէն չեն մեծնար ու հաստատուիր,
հապա աւելորդ նիւթ մը կ'աւելնայ
մարմնոյն վրայ, ու զանիկայ կը ծան-
քացընէ, կ'ուռեցընէ : Ասկորները ա-
ւելի կը կարծրանան, կաշին կը ցամքի
ու կամաց կամաց կը կունչմըտի, մա-

զերը կը ձերմը կնան ու կը թափթը գին, ակուաները կը սկսին իյնալ, դէմքը կը տգեղնայ ու մարմինը կը ծռի, միտքն ալ՝ որով ամէն բան կ'ըմբը ըռնէր, կը մտածէր, դատաստան կ'ընէր ու նոր նոր գիւտեր՝ հնարքներ կը հնարէր՝ կը թուլնայ, բայց աս փոփոխութիւնները ընդհանրապէս միշտ աստիճանաբար կամաց կամաց կ'ըլլան :

Այսպէս ահա մարդս աշխարհք կուգայ, ու կարծես թէ ծնանիլը, մեծնան ու մեռնիլը մէկ կ'ըլլայ, մէկ վայրկենի մը մէջ ամէն բան կը լրինցընէ : Բանը աս է որ ան անցաւոր վայրկենին մէջ ինչ տեսակ տեսակ նեղութիւններ ալ կը քաշէ : | ալով ու ձուալով աշխարհք կուգայ, տղայութեան ու պատանեկութեան ժամանակը վարպետներու ձեռքի տակը կ'անցընէ, ու զանազան պարտքեր վրան կը ծանրանան . պատանեկութեան միջոցը անցնելէն ետև՝ սրտմաշուք աշխատանքներու ժամանակը կուգայ, այսինքն ձակտին քրտինքով իր հացը գտնել, դաւն խեղճութիւններ քաշել, ու ամէն բանի համար նեղութիւն ու վիշտ ունենալ. և բոլոր աս բաներէս վերջը կուգայ ձերութիւնը, որ է ըսելխեղճութիւն մը. անկէ ետև կուգայ գերեզման, որ զմարդ մոռցընել կուտայ . և ահա աս է ամէն մարդու վախճանը :

Այսով յայտնի է թէ բնութեան մէջ եղած ամէն բաները կը փոխուին ու կ'այլային, բայց նոյնպէս ամէն բան նորէն կը նորոգուի՝ մակրնթացութեան և տեղատութեան պէս, և ծովու մէջ երեցած ալիքներուն պէս, որ մէկզմէկ մղելով՝ իրարու տեղը կ'անցնին, և այսպէս կը հասնին ինչուան ծովեղերքը :

Ուրդուս կենաց երկայնութիւնը կրնայ կերպով մը չափուիլ՝ իրեն մարմնոյն աձման միջոցէն . ան ծառը կամ ան կենդանին որ քիչ ժամանակի մէջ կը մեծնայ, շուտով ալ կը մեռնի . իսկ ան կենդանին որ ուշ ու կամաց կա-

մաց կը մեծնայ, երկայն ատեն ալ կը դիմանայ . զոր օրինակ մարդո 30 տարի կը մեծնայ դէպ 'ի լայնքն ու երկայնքը, անոր համար 90 կամ 100 տարի կրնայ ասլրիլ . իսկ շունը որ երկու իրեք տարուան մէջ կը մեծնայ, 10 կամ 12 տարի միայն կը դիմանայ :

Հ. Մ. Տ

ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆ

| ուստի և | ուստասէնք :

ՀԻՆ ատենէն 'ի վեր զարմանալի բոյսերէն մէկն է լսուաս կամ լսուասը ըսուածը, որ մեր լեզուին մէջ նէրդիւն կամ նէրդոյն՝ ալըսուեր է : Բայց ինչուան հիմայ ալ գեռ աղեկ մը չէ գիտցուած թէ աս լուտասը ինչ բոյս է, և կամ քանի տեսակ է, և թէ ան տեսակներուն մէջ որն է այնչափ մեծ անուն հանողը :

Լուտասին վրայ խօսող առաջին հեղինակը հոմերոսն է՝ իր Ոդիսական ըսուած բանաստեղծութեանը մէջ : Ենոր խօսքին նայելով, Ոդիսես ու իր ընկերները մեծ փոթորիկի մը հանդիպելով՝ Ծունաստանի կղզիներէն կը հեռանան ու Շփրիկէի ծովեղերքը կ'իյնան . ան երկրին բնակիչները լսուաստէքք՝ կ'ըսուին, վասն զի կերակուրնին լուտաս ըսուած բոյսին պտուղն է եղեր : Ասոնք շատ սիրով կ'ընդունին Ոդիսեսին ընկերներն ու իրենց լուտասէն ալ կուտան որ ուտեն . և որովհետև աս լուտասը այնպիսի զօրութիւն մը ունէր որ անկէ ուտողը իր հայրենեաց կարօտն ու սէրը կը մառնար, կ'ըսէ, Ոդիսեսին ընկերներն ալ անկէ ուտելով՝ այնպէս կ'ըլլան որ ամեննեին չեն ուղեր ետ

1 Հենդէգուգո, գէվ: 1. և Գ. յունական բառով Lotus.

2 Գ. լ. Lotophages.